



Կ Ա Լ Ա Տ

(፳፻፲፭ -፳፻፲፮ -፳፻፲፯ -፳፻፲፱)

ԳՈՅ, ԿԱԼՈՏ ԵՒ Կ. ՊՈԼՎՈՅ ՊԱՏՐԻԵՐՔԱՆԻԹԻՒՆ

Այսպիսի ժամանակ մը, ուր Պալոյ պատրիարքական Աթոռ կատարելապէտ ինչնէք Էրի իրարու ճեղու բարձ ու գահ յափշտակոններս արարդներուն մէջ եւ պատրիարքներ, վարդապետներ, եպիսկոպոսն, բնաւ ապահով չէին իրենց վազուանը վրայ, այնպիսի ժամանակ մը, ուր Պոլսց գրական ու իրօնական կենացը յուսահատակն իմասկ յուներ եւ այս վիճակը չափազանց կը ծանրանար Գուանկութեան կամ Կաթոլիկութեան արքաթարած բարդ բարդ ինդիրներով եւ Երուսաղէմի Աթոռին առաջ մաս հոգութիւններով, վերջապէտ այնպիսի անենքն, մ. ընդուն իսկ Նիմիոննի Կաթոլիկոսութիւնն ալ արտպէին ու մանաւան ները ին պատճառներով՝ չէր կըսար ծանրութեան իրարու մըլլալ, ըստ հակառակի կը պատրաստուէր ամէնէն սիստ, ամէնէն ամօթալի բանագործ աթիւններու թարու արքերուն. այսպիսի փափակ ժամանակի մը մէջ Կոլտ զուարթ եւ ընդարձակ Տիրզին մը գծեց Պալոյ պատրիարքութեան շրույթը որուն նշանակելի էտերը եղան Երուսաղէմնախն եւ ետք

շնչառածին և սկզ Պուստ պատրիարքութիւնը, կարծուածէն աւելի դիրքի եւ հեղինակութեան տերեալու ։ Այս ամենուն մեջ շատ մեծ նախակութիւն ունի Արքայի հաւաքութ բորին և աւելի անշնորհ առաջ առաջ պարզուն ենք ինչուուղ վարած պատրիարքութիւնը, երբ պատրիարքութեան տեղայի տանջուողներ, թէ է նշնչառնի նուիրակներ, թէ առաջնորդներ, թէ Պուստ մեջ լճացած եկեղեցականներ, ազգին աղբիրի պէտ յորդող դրամիկը ամեն որ պատուածուան կը ընդէմի պատրիարքութիւնը Աթոնի բարձրաւորութ:

Ներկազմական է և բարեկարգութեան համար
արդէն բաւական է +առողդ գարու անընդհատ ու
հաստատական դործունքնելիք է, անկի եռքը ալ
ինքնին կը պարէ որոքը. այս պայմաններուն մէջ
անշատ, մեծ բարեկարգութիւնն մըն է գլխաւոր
աթոռներուն մէջ տիրող աննենք. ու աննատա
համաձայնութիւնը, զիրար հակնալու խելքը քը-
բան մէջ, զրո նորու յաջողուց յանձնի Ծծոյալիքի
երութիւննելիք Աթոռուն վայր, եւ յանձնի Կարասկու
ու Աբրահամ Կաթողիկոսներու, Էմիլիանի Աթոռին
վայ:

Կոլտախն այսբոլը յամղութիւնները՝ էկեղեց-
ցական մի մայն առ չդատեց. Անը թէ եւ կարու-
ի կողով պէս արգիւնաւոր, պատկանած ինք էքը մ-
մ' եղաւ Եղիշ, պատմութեան մէջ, բայց նախանձը-
որ շատ անդամ ամէնէն մեծ գանկերն իսկ կը մժըն-
ցնէն, գլւասոր պատմա պէտք է զնել այն դա-
տումնին, Երեւանցի Սիմեոն Մատողիկոսն է ան
Սիմեոնը, որի ուսանուն ու սկզբանակներն Ամբողջական
Համամարտան, ին կը պարիի, ոստարերեսթ թեամբ
որ Կոլտս ուղղակի հնա, Ամրաօի մէջ մաս էր
աննոցմով, մինչ Գօւշը Եղիմածնի մէջ, ուր Ա-
րտօնան գացող վարդապետներ պատուասեցին
բարեկը Աղասիեցւոյ եւ Վարդան. Բաղիցցէց ոյն
դպրոցը!

Սիմոն կաթողիկոս, Ալոտի շախ գիււնագէւս
մը չէր, հետաւաքը իրերը բարովէն սփառ կը
մէկնէ, Եթաւաքը Պատարացիք մը իւղաւութիւն-
ապահովութիւն կը նկատէ. Խցաւութիւն-իւղաւ-
չադմուտութիւն ու Կերծարութիւն - Պայշտ-
իւն-իւն՝ իսպանութիւն:

Արմենիս պատին բոլոր ցաւու այն է որ Կողոք
ինչու Պոլսի ժողով գումարեց Աստուծառուր կա-
թողիկոսի մահուանէն ետքը, եւ Ուլուեցի կարապետ
եպո։ Կաթողիկոս ընտրուեցաւ եւ ինչու ինքն

1 Ամսան Կաթոլիկոս Միհեմար (Քօչ) քարտապահութեան ժամանակ համար Ողբ զսուած է Ամսան լու քարոզքի համբաւ ալ ունի. երկու հատորով քարոզիկութեան համբաւը մը յօրինակ է Էլշմանին և իրավելուն համար Ամսան կը գ. թ. ի թիւ. ի թիւ քարտապահութեան առաջնորդ էր Ամսանին Առաջնորդ անապահութեան արքէն լսած «Քեսառա Ամսանի համբաւը» Ա. Յափրուարի ամսան կը Ամսան դրէ է մէկ քարոզ անել եարև, ի անապահութեան ամսան կը Ամսան դրէ է առաջնորդ կը Ամսան կը անսկի անոր, քաշալութեան համբաւը է առ ողբ երես անսկառութեան քարոզի մը կունի պատրիարքէն առ Ամսան կը յամնարաքէ. Բայց ուստանանքի կ'ուզն որ անսկառութեան Պատրիարք այս յուրիքն անսկան կը սրբանէն. «Տոքու կ'ուզն որ յուրիքն այս յուրիքը՝ Սուսկուն (Քիոսք գ. կը Հր.)

կոլոր համեց կարապետ Կաթողիկոսին պայմանը
վաւերացնուի կայսերական Հռովարտակը, եւսցին,
որովհետեւ Հրօվարտակն ինքը բռն է մշջ Կաթողիկ-
ուսական իրավանց բռնարարութիւն կամ աւ զդումն կը
նկատե Սիրոն Աթոռ ու Եւ որպէս զի իր խօսքութիւն իշխան
ծանրացընէ յայ էստատէի ձգտութիւնը կը տեսնէ
ոյն իսկ ինքնից ընթառմատեան մէջ եւ ձրի ակ-
նարկութիւններով իբ համամէ իր դրսարակութիւնները: — «Ասու ի Ռահէւ (Հ. 1797) թւարն փոփի
կարապետ Կաթողիկոս առ Տէր . . . Աս ի
հրամաբիւն ի մեծ Պոլիս օծեցա Կաթողիկոս
ներառութեան ի մեջ Եւ ուր դրսարակութիւնների բարչեցի
ուղիւննէ վարդապետին (որ այնմ ժամանակի
Պատրիարք էր Եղիշոյ քառարին Պոլայ): Քանից ետ
օծ անել զա ի Կաթողիկոս որպէս ասացար, եւ
ինք եւ բւքըն ձեռնարարեցան անդ եղակվուսու:
Ես գնի Ետք զի մենակ Ալլոց իւրա ճամանակ է
անեցան, (չի ու առէց զի ուղարկութիւնն էստա-
ռակ Եւ առաջնութեան ուղարկութիւնն Անդուսոյ), յանել
եւ զա շրջութեան (?) զի ըշրջ ուղ Կաթողիկոսոց
Խոհանորութիւն Օսմանաց ընդ Յանի իւրա որութիւն:
Օսման օրէ ուղարկութիւն իւղեւ Վարչ իւն իւնիւ-
ութիւն, կանոնականութիւն ի Օսմանաց նախառական,
զարդարութիւն Պալայ ուղայ շրջան եւ ու ուղ իւրա (Քամբեն. Էջ 29): Եւ գիտել ապէտ եռքը թէ ինչ-
պէս կաթողիկոսութիւն արյու Աթոռութիւն համար եւ
անդինք, կը դիմէն Օսմանեան, իւսու եւ
Պարսիկ ինքնականներուն իրենց ինդիրներուն
համար. այս կանոն, կ'ըսէ, տեւեց մինչւէ 1726,
յորտաս ընտրեցան ի մեծ քաղաքն Պօլս ի
կաթողիկոսութիւն Աթոռութիւն կարպատավարդութիւնը
արյու Զէյթունից եւ Առաջնորդն էնիկիրայ, եւ ի
Պօլս օծեցա Կաթողիկոս ներառութեան բարչեցի
ուղիւննէ վարդապետին (որ Պատրիարք
էր Եղիշոյ քառարին), եւ զայն Յանիւննէ վար-
պետան, եւ զայլ անման վարդապետու ի նոյն
քարտարունն ձեռնարքաց ենիկիրայ: Արդ որպէս
ասացար, մինչւէ յայ կարապետ Կաթողիկոս,
իշխանականիստ Կաթողիկոսուն, ինքեան եւ կամ
ինքանաց, անիստի գութիւն զարպացաւ ի նոյն
իշխանաց, անիստի գութիւն զարպացաւ ի նոյն
Օսմանաց, եւ առանուն զինքրեցին եւ այս: Միայն
ի նոր հրամաբիւն Կաթողիկոսացին ի Կաթողիկ-
ուսականին, ուղարկութիւն ի բարեկարգ ժողովուն էնիր ու-
նախառութիւն, եւ նու ըստ ինքրեանաց ուղը կ'արտի-
քունակ կանոնականին:

“Ապա ի հրամիրին ի կաթողիկոսութիւն
վերցյալքաւ կարապետ կաթողիկոսին, (որ էր
յայ իշխան և եւ մասնաւոր իշխան Ասոյ) Աթոռոց
որդութեան, դաստիար և իշխանութեան ամենին
առաջնութեան, ինչ ևս ծեր և պարզութեան ի ամեն
Յովհաննես գարդապատ բաղչեցի (որ էր Պատ-
րիքը Պոլսը) իշխանութեան, շաման, իշխան, ե-
խանութեան, ուրիշ բերդ և բարձրաց և այս իշխանութեան:
“Վաս որոյ ժամանակ այս Յովհաննիսին
(որու ի կազմու ներկ ցանից) , զարդար եւ զայլ
ինգրանաց գետեան կարապետ կաթողիկոսին, ինչ
այս Յովհաննիսին գարդապատ ըստ ի իշխանութիւն-
ութիւն կապահուի, բերդով թե՛ւ ի ներկա ու պահութեան:

Թագաւորն եւս զգի թէ՝ ըստ ուղարկի Յօհաննէս Փ-Եթէին, ետու զ զրաման։ Այսու հարաբէջ պդը Յոհաննէս Նիկողոսը հասանէ զդիրս և զրոշոյ Կաթոլիկոսաց պրել Աթոռոյց ի գրանէ թագաւորին եւ իշր կողմն արկածէ, որ եւ մասց սպառութիւնն է։

“Եւ մինչ այսու նենքունետք առ ին Պօլոսյ
պատրիարքունքին դպրությաց կամունքուոց իշխանութեա-
նուած, այսունեւած ուստի հաղողականութեան վայրու-
թեան անդամն էնք ի հնդրբին և ամթությունուոց վայրու-
թեան ինքնուած: Զի՞ ի հնդրբին և ամթությունուոց վայրու-
թեան ինքնուած ի Պատրիարքաց, ենթե անձուած է իշխանուած, եւ
կողմանուած ես ու ան այսու գոտուուրտ, առան-
եածուած: Իսկ եթէ նշանաւիք ինչ փաստ է իշխանուած,
եւ կամ կամթությունուած մեծ օգտարեր, պատճառաւա-
հիք բացառին, պատասխանելով թէ՛ ոչ կամ
թաքառութէ՛ (Քամբա. Էջ 235—236) եւ գու-
հուլ մը խօսք, որ ժամանակին բարքերը կը
պատճենացնեն:

Այս էշիրը Տետաքբըրական են եկղ, պատմութեան համար, այնպէս որ էթի բարորովն իրը սուսոց ալ Ընդունեած Ամենունի քննադատութիւնը Պղոյս պատաքարը ներառն էամար, գոնէ շատ նպաստ է կորուսի ներառմանը: Նպաստակառութիւնի, որովհետեւ է նմիահեծ տուին ու վրայ եր այն ատեն եւ կարող կաթողիկոս մը պէտք էր ընտրել եւ Պղիսի, իր էնդուրոն, մշտ իր առաջականից դիմութ պահած է Հմիմանձնի կաթողիկոսի ընտրութիւններուն մէջ: Կորուսի հետապնդութեան ուղարկութիւնը պահած է ընտրութիւնի հմանձնի Սթորոգ բազմելու համար:

Կողուտի նախագահաւոթեամբ կը յաջողի
այս ընտրութիւնը Աւելիցին վրայ, որ Արքունի
բառձին պէս ոչ պարզաբան էր ոչ ալ առեւկու-
ի Ծիմանձնի իրաւութեամբ Անշոշուա-
մանէն այս առեն իրեն Կողուտ Հայոցակիրէ
էր, բայց երբեք ո՛եւ եւ ճառում Հեն ունեցած ասոնք-
եթէ ուղեցին կընտրուեին:

1. Հղթացակիր 1737 թ. Կաթողիկոս տառապե ընտառակացաւ, ապա Հանգիկի տերի ապահ Հրաժարակացաւ, բայց Խոհ ուղարք որ իրենց զատամասին հնդիք ճագի, ինչպատճեն ի պատճեն՝ Հղթացակիր թշը ի պատճեն թէ Բնակու եւլու իրավ իրավ եղած և Կաթողիկոսաւ մեռաւ եւ մը ըստաման երրորդ տեղը, ունեցաւ երբ որոն ենթա էր Հղթացակիր:

Աշխարհին, այսին ինքն Արմենին խօսով թէ
եւ ծեր, բայց “ամենայոյ, մեծաշուրջ եւ առա-
տաձեռն, եր քարոզ էլ 28), Խմբանինի շնուրթեան,
եւ բարեկարութեանն լար աշխարհաց, եւ
օգտարար հրավարանին (առ դրանն օգտա-
կարսոյ) ձեռք բերաւ. Օսմ. կառավարութեան
առջեւ մեծ Համարում կը վայելէր Ուշեցին.
յա զորութ է ի բան եւ գրի ի հայունուց, (քարո-
շ էլ 28), այս խոստավանթիւնները, այսինքն
Սիմոնի դժունատար, կը համաստ պարզութիւնն
եւ ուղիւնակ բացարարութիւններն:

Կողասի պէտ Պատրիարք մէ, որ բառնի բովանդակութեամբ նորի հրամա էր իր կոչումին պաշտօնին եւ հայ. Նեկացեց յարեւակր, իւ պայտա վիճակին արքեամբ կը ծառայէր, իւ լու դիտաբոր-նիւ պիտի ունենար կմիջածնի Ամբոյ հաճէն զ, որուն պրատանօր կաթողիկոս մը ընտրել տառաւ, առանց թե հանձնեած լու, ու որութանի Կաթողիկոսին հրավարակն ալ համեմ համար՝ Կոստանդնուպոլիս ազգին մատացած և Արքայ (թագիրի), քանի որ արքէն սովորութիւնը ոյց ալ ի նոր հրաերին կաթողիկոսացուն ի կաթողիկոսութիւն, - ըստ յ Անտարակսի Ս Կարապետի Առաջնորդ Արքահամ սկսիկուոսի ընտրութեամ մէջ ալ մեծ գեր սեւեցան կօրու եւ Ըլմայակիր Կոստանդնուպոլիս եղայուն կը կից է մէնիս Հ այց Գերարտապատի Ա Քահանապատութեամ իւ իմի՞ց պայց, անոր առանան ալ կը նուիրէ Սկրոթի Աստուածաբաննին հաստատ: Արքահամ, «Եթ այր առաքինի եւ ճանգեաց հեզ եւ բարեբարոյ, ազօտասկ եւ տօնակատար, (Զամբա Էջ 29. 85), հմատ հնի եւ նոր կտակարանց եւ ասուածաբանական Ս Գրիգոր (Դրիտ շահ-կալ-էջ 611). Կոյու եւ Ըլմայակիր նորբեր ասին Արքահամը, որպէս զի արքէն, «համաստունուր իրենց ըլլայ նաև համամիտ եւ երե Ամեռնինու քայլ գիրայ համար համամատ եւ

Սիմեոն եթէ անաշտա պատմագիր սդիզ
դիմէր՝ «յայնկայս» ու «Սիմոն», անշուշտ, ինչնին
պիտի որբագրեր իր քամրութիւն շատ մը էլքըր, ուր
ի միջն այլց ձի՛ թի՛ քամրած է և, Պատմ.
մեծագործ Պատրիարքեն դէմ, անո՞ր բարձր եւ
նոտիր յատութիւնները, որոց ուրացում,
անհար պիտի ըստ իրեն, ոչ է մեկնելով!»

Եւ իմ ելեալ անսի փութեազ գնացի յեւսիուսար,
պի մի վայսն բազմացի, եւ զմենքը յիգիր յըլցուք առ
կազար Աւարդապեսն, զի ելեալ գնացէ ի Սուրբ Գևան:

1 Սիմոն կթղ. իր երիտասարդութեան ժամանակ
բացառիկ կերպով կը զարգանայ էլլիթածնի մէջ և իր
համբաւը կանու խճն կը տարածուի ամեն կողմ:

Կուսա, որ ամենն աշխիք եւ ամենն յարմար աշակերտեալ ից զօրացներէ իւր ասածութիւն իւր փափար Ամենա աւ իւր գոյն տանեալ կայսեր չշամասնութեան կղպապը, Մշտիւ Եպքահար Բ Կաթողիկոս, թշոյ չի ասր, որ պդ-պահ տու աւ հետանու Ս Ամենայի Ա Երիտրունց ըստ ու իւն Անահատի գրորդի ասեկործած ըստու Բարիանի Առջ. Հրատարակուց կէ նկատ առաջանաւ եւ գալութիւն ապրունակ եւ առաջանաւ իւր գոյն կուսա իւր գոյն կուսա իւր գոյն կուսա իւր գոյն կուսա

ԿԱԼՈՏՔ ԱՌԱԿԵՐՑՆԵՐԸ
Ի՞նչպէս կոլոտի մատենդրական կեանքը
արդեամբ արթէցնելու համար ուղղակի իր գշւէն
ելած՝ եթէ ու գոլու դրոց մը գունէ անոր մօն
դորք և առանձինք գժամանաբար. այլ՝ նորհրդա-
նութեամբ գրուած քանի մը յշխանակարաններ
միայն, նյոյնպէս՝ իր դասատանն կամ՝ դպրատան
կեանքն ալ շատ ծանօթ չէ մոլի:

Իր դպրատանն դպյութիւնը, սակայն,
անժխտելի է, ոչ անոր համար որ իրը պատփազէ
կրցած է դպրոցի մը կեամբ տուլ՝ Պուկան վար-
դապետի պէս լեզուագէւ եւ դիտուն ուսուցչի
մը հետ, այլ անոր համար որ սոյց դպրոցը թուղթեց
Հայոց ծլ. դպրու մատարական կեանքին վրա
հնառանաւն մէն:

Տպագրութեան կարելի եղածին չափ բարդ գումարում, եւրոպական (լատին) դրահմանութեան հայցած մի մէջքը, կրօնական - փիլսոփայական մէջքը մ'անուշը: Ինչնագիր գործերա մշակութիւնը, որուն Հարատութիւնը կազմեն բեմականը, Կորուի գործոցն գրաւականներն են: Այս բոլորն ապացու ցաներու համար միայն Կալվածիկ կորուի գործոցն այդ ամենէն փոյսուն ներ կայսուցչին, գործ եռուն ուսումնակրթաւթիւնը բաւական է: Եթանի՞ թէ Կայեւանի Նկամամիք մեր ձեռք Հասած տեղեկութիւններուն քառորդն ալ ուսենայինք իր սասակից եւ կարապից վարդ գապանեն պատճեն համար, որոնց անունները ցանկած է պիկի Սարգիսի Յովհաննէսան, ժամանակակից գլուխուն՝ մարժապատ մը:¹

“Ամբողը է իւնական գլուխան, վարժապետ՝ Վարդան վարդապետի աշակերտներէն երանելի. Ծովհաննէս Պատրիարքի ձեռագրած աշակերտները կարգաւ ասոնց են.

խեցի Յակոբ Գրիգորյանիս վարդապետներու մատ — Արմենի կաթողիկոսութիւնը տեւեց 1763 Ապրիլ 20 — 1788 Յունի 28 (Տես Դիմեան Կիրա Գո. էջ հետո)։

Հ Կորոյ յատապէս կը միշտահիք իր դաստիան
աշխատաւորերու կարգին մէջ “Հշաբազուն մեր ի Քրիս-
տոնուոց Գոյաց Աթոռուոց” որ բարձր եածախո-
ւած ի վերս մանակն եթոց Համակացիա (Յժշտակաբան
Ակութի)։ Այս Գալապարի մենակը արձնաբարուած է իր
փոքրուած Կողման։ Ա Տաղում Մեծնոյն Հայրապետի մատրած
(Ղալաթիւ Խեցեցից յն) յիշտակաբանի մէջ (աես էջ 148)։

տագիտութեամբ կը յիշասակէ Նախան իր Ապրեկի Մեկնու Ծեան Յիշասակարնին մէջ ու մաս իր դաստիարակէ, այլ առանձ իր վիշաննեան ասպեկտական կոչքարէ, որ միմիւթառ է իր Հիմնականաց յարինն տակ եղբ Կողով Պոլիկան Տաշակիւ շատաց Համար Արդապատին պանդիստառ Ծեան քանոն Ծիններու հիշեցր անառ պատափառակի եւ զմանակարգը լուսահաջու չօք մերց (— Կոլտիք) Դպրասան, Կրպական վայրպատճին ծերակի, զիրատց Գոյ Գոյսպար մահսեսի Ֆը ամասիս կուլցաւզլ Սերասացի, որ բարօն Կրպակիս սահի ի մերց մէր եւ այլց այսկիրտաց լուսահաջու (— Կոլտիք), յորց յուրաքանչիւն ժամանակի վրան եղ ուղիւթան և զարգացան եւ փոխարեարար կաթնառու ինսուտից՝ եւ մատափարը տռ

1. Այս 2եռագիրը սիրով յանձնեց ինձի իմ սիրելի
եւ պատեր պահիան Թօթթ; Ա - Յ. Թղթութեան:

- Թթովման վարդապետ:
 - Երեմիսն վարդապետ:
 - Յարութիւնն վարդապետ հեղանգի:
 - Յարութիւնն վարդապետ Առողջածովակ («Կառլ Ենակ»):
 - Սահակ վարդապետ Անդրէն («Ասկոն անձնութիւնն ու ինքնութիւնը՝ ուրութեան բանն ինչպես»):
 - Սորգին վարդապետ Ըստրամ:
 - Ադամ վարդապետ:
 - Յայշանեն վարդապետ Ժամակ:
 - Պատոս վարդապետ:
 - Սափան վարդապետ:
 - Ղազար վարդապետ Պանտոսան, «Որ անընդ կանոն»:
 - Տօնհանեն վարդապետ Սիսիէֆի ուլու:
 - Գրիգոր վարդապետ Խուլի:
 - Կարուպետ վարդապետ Համազաղեան Խառն Պետրոսի:
 - Աւետիք վարդապետ:
 - Խանուել վարդապետ:
 - Մանուել վարդապետ:
 - Գեորգ վարդապետ:
 - Գետո վարդապետ:
 - Ղազար վարդապետ Մալու:
 - Յարութիւնն վարդապետ Առողջածովակ:
 - Յայշանեն վարդապետ Տիգրիկի:
 - Կայշանեն վարդապետ Ալան:

Գոյացն զամ առաջ ալ սարգաւթ բազողան:

з կողման ողբանք կը միշտապէի մասնաւորաց
Յարթիթին եւ Տափոր Աշտաբանեածք, որուն Խաչպէս
տեսանք, Սկզբան Սասաւաբանութիւնը առաջ առաջ առաջ
փախառական քայլե գործած էնդուար աշեական իւսուած:

— «Ենթամիթ եւ զամանա՞ն աշեական որդեական
մը ի Քրիստոս որը մըսն յաւան գերերին. թէ ի ալ-ար-
դաւանան եւ թէ որք զեն եւս առ նոյն վայրէնն ձկաթի,
զի հասանիցին առ այս որդյ վայրէննա աշշասինն

Ս Մեր ըստնէ Թերեւ է անլուց: Ծըլմայիկի հէ^մ յէտ լոր հիւսոր մարգարակ, որից մէն ու Պատմու-^թ հորդա մարգարակն է, որ վաս պա ցանիկն մէջ: — Եթէ Ծըլմայիկի Պատմ կու դար (1738 Ապրիլ): Կազմ ի պա-^տմիք իր շիշանուուր ըստ մարգարակն մէնքն է, Քէօթաշտու-^թ ի մարգարակն գրիւ: ուրիշեան հետ Փափած:

“Ես ի թիգանիքա” Ման պարբերը ԸստՀանես
Սատանանքի մորություններ լուսու զիգուննեամբ քանի
մեր ամէ (ու ի քէօթշէնա), խոկի առաքեաց ըստ առաջ
պարենի դիմուա վարպատական ըստութիւն (— Հեղո-
սից), զանիք (— Կովկաս), վայսի (— Անդրկա) և
Պատուաց Յութ առաքածարքներ գետեա համեմա պայմա-
նի մը Առասածու առիս սիդ առաջ, նոյն համեմա
ելու յօրհեալ բազրում յայնունք, բառու վարպա-
տական մետք որ հնեւած վասաւ (Արօն 1866 թվ. 125):

Հետագրի մը համեմատ Աւետիք վարդապետին արուած է՝ “Ասուն Պիտրոսի առաջ տիտղոսը”:

24. Մարտիքոս, մը սարկաւագ Թաղ .
 25. Արդ. Պետրոս ներչէ օլլւ-»
 26. Արդ. Պօղոս Անդրբանն (- Անդր պարուց):
 27. Արդ. Կարպատես Զինենիքանա:

Այս վերջին երեք սարկաւագները Յակոբ
= Կայի ան) Պատրիարքին ձեռնոտուեցան:

Բաւակոն ստումբ խումբ մը վարդապետնե-
ւ, որոնք, անշուշտ, պէտք եղածին պէս պատ-

ստուելէ ետքը՝ կոչուած են քահանայական ստիճանին եւ վարդապետական աթոռին։ Կան-

ցի արդեն ըստ թէ դժբախտաբար առողջ վրայ եղեկութիւն չունինք. Կալեանէն ետքը ամէնէն

սամակ է Ամազակ լուսին, Վարսացը և
աշխարհի կարնոյ, որ արկածալից կեանք մ'ունեցա-
ւոց Ամբողիկոս ոնտոռեւէն կոռոք։ Յւն տարի

սրին մասց. չկրցաւ օծուիլ եւ կարնոյ կարմիր նորի տանիքին վըսյ ըստ ոռվորութեան պտտած

თბენ յანկაրბ հիւանդացաւ ու 40 ժամուան մէջ
սխճանեցաւ 1763 փետր. 22. Ը. օր մը: Հե-

Եւել օրը թաղուցցաւ կարնոյ Մարկու (— Ա. Ռաւառորիչ) վանքին բակը, Տաճարին հիւսիսային

զմբ որուն շինութան աշխատած էր : — Ասոքին
հաղոսը ցարդ կը կարծուեր թէ իր անյնեայ, հայոց
ոպնաւծքուն թէ եւառուած ու սառ : այնակա ոք

յն իսկ ինծի երբ Կարին այցելեցի Ս. Լուսաւորիչ, առաջ մտել առախն թէ իր շիրիմը, որ չափազանց մեծ

նուած է եւ խոշր խաչքարով մը զարդարուած, առաջնութիւնը կ'ապացուցանէ։ Բայց Սարգիս

զրի բացատրութիւնը ո՞րչափ բնական է. Այսակ՝ հոգին ըսուած է, որովհետեւ “ահագնապես եւ

“զաբարբառ” կը քարոզէր։ Հատ հաւասական է իր բեմական կարողութեան արդիւնքով ճանշւած։ սիլուած։ Կաթողիկոս պնտուած ու ապա-

"Աստուածաբաննի եւ "Ահագիննի ըն-
լոներէն, Ծնորհալինը, "անմարմինը, "Նաև

“Ետրուեան”, “Մշակը», “Աղաւեին», “Խուզի”,
և Գառնուկը) հետաքրքրական դեմքեր պետք է

လုပ်သူများ၏ အနေဖြင့် မြန်မာနိုင်ငံတွင် မြန်မာဘ်ဘာသာရေး၊ မြန်မာနိုင်ငံတွင် မြန်မာဘ်ဘာသာရေး၊

Համար դարբնուած են անշուշտ ժամանակին ակուող բարեխեն եր տիտղաներ դարբնելու առաջինը նոյն հսկ ամենէն պազճառտիման

նձնաւորութեանց Համար, բլայ աշխարհիկ, բլայ եկեղեցական³: — Կոյսք տիտղոսն այ-

Հ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՊԵՏՈՒԹՅԱՆ ՊԵՏՐՈՎ Գ. ԵԶ 31:

» ըստ Նալբանի (Մեհն. Կարեկի, էջ 1135) եւ որիստ եւ փողաբարբառ քարոզվելու մ' Սահակը Օր- նենքան Պատահական պահեց եւ առ թէ Ասակ Աշակեան

ପାରିବାରିକେ ଫ୍ରାନ୍ସ୍ ଦେଇ ଆଜି ମୁଁ ଉତ୍ସାହ ଲାଗିଥିଲା
ଫ୍ରାନ୍ସରେ ଯାଏନ୍ତିରେ ଅନ୍ତର୍ଭାବରେ କେବଳ ଏକ ଅଧିକାରୀଙ୍କ
କୁଟୀର୍ଣ୍ଣରେ ପାରିବାରିକେ ଫ୍ରାନ୍ସ୍ ଦେଇ ଆଜି ଆମର ମୁଁ ଉତ୍ସାହ
ଲାଗିଥିଲା

այս է ինձու իմ կը թռոք թէ զ. զետրու նախա-
շաբարու ան է արգելն ահա իդն արտղագիրն ահեղ առաւ մօվ է
նիդն սինթեռն թէ ան ան մը չէ զ. զոյ սինթեռն թէ ան

Յականեանց Յ. Գայորիկը քահ. թ. զօր հաղորդած է Արք. Յավհ. Ա. Ք. Մկրտչունի, եւս Սահման ալ սհունին էը

Հայութի եղբայր կը խօսելու եղանակին համար։ Եվ ինչ ո՞յն Առաջին եւ զօր կը յիշապահէ Ա. Պերպէտրան։

Կ-ընակ, Պլատ. կը հշանակէ եւ Յովհաննէս պատրիարքի արուած է ի բարդ հասամին համար։ Կողման աշակերտներն ալ ունեցած են, անշուշտ, թօքամանած կամ ինքնագրի երկեր որոնցն էն աւելանի գործերը ծանօթ են աւելի։

Ասոնց ալ քալեցին այն ուղղէծին վըսյ,
զոր գծեց կարս Աբրամէն մինչեւ Պոլիսի Կոստո
իր հյայրական խաւաներն ու յորդուները, զոր
անշուշտ խաւանաներով կու տար իր սիրելին
դաւակներուն, հաստատած է իր Ծիշասակարան-
ներուն մէջ, որպէս զի մշակն ուռաւ մէջը լաւ պահեն
շաբաթը, ծուռութեան փարաւանին մէջ պահպաժ ելու
շմարեց հոգոն տակ քանքարաթաշուղ դատարին
պէս և կոյսա պատրաստած էր ոյս խուճը, “զի մի
յառաջն խզութիւն անկիր Ազգս մեր”.

ԿԱՂԱՑԻՆ ՐՈՀԵ

Բարդ աշխատութիւններն ու յոդնութիւնները շատ կլնիքն ամեն զօրաւոր կամ մասնաւոր ալ, որպէս ալ դպրոց եւ ուշագրավ ըլլան այնպիսի աշխատուղին իր ինքն առաջընթաց էաւ պայմաններուն։ Տեսանք թէ Կորու աննշնչատ աշխատանք պահանջող պաշտօնական գործերու հիւսուածքն վարմուած էր բոլորվին։ Հոգեինու

ուշ դիմում՝ կը միշտ ԱՌ ներքուս Ծնորհաց գրա մը լուս, մասնաւու և առ անձն, որպէս հետ կը խօսեր մը առաջ առաջ Ծնորհաց. Ուներ եւ այս հրատավ ծնորհ առաջնութեան, զի յարտ հետեւ ի զայտութիւն ենաւ, ոչ առաջ ի անհաջ զանկառար ձայնաց զանաւ. զոր ան-
դաշնա այս նորութիւն ասքարար ունին, նու ոչ առաջ ան-
հաջ առաջ: Այս պրակա երկրաց Հագիտացն եր եւ
լուսաբորդ առաջանայի ունաւու. զոր մերժանակի ա-
նանցնուց անձն մեծ ի փոքր: Առ այս հրատա-
ված ինչու բար ոչ առաջ բացաւաց. Եւ ենթ մներ ի
պատասխան մնեն առ եւ ինչ զար յառաջ արքա-
րագիւթեան, առ ու զար ի գործադր բացաւաց բար-
ին ինչ էն (Ասքեր մ. թ. էջ 43-4):

է կըսութիւն կամ նէ կըսութիւն են գրաւած էն գուցեանի կամ կըսութիւն անուած բառական նշանաւոր Բոլո-
համանէն բարպարակ մ'ա կոչ, մէկին հասկայ են դիմո-
նեականի, Հերմանի Աշեթին Արքապարակ (ուժ Զամբանա).
Պ- 453, 487, 489 Գուցեանի մեն ալ թու համան, Դրբա-
նականի էջ 642) բայց ի բացառութան մտ ի ինչ կը նշանաւէ
կըսութիւն կամ գուցեանի, թեևս պա մըրթիւն մեռ աւելի
աշխաման մը կը Թու ինձ, Հերմանի վայրը Կուստունէ
Սեւութիւն աւ ըստաւ էն Զամբանական Ցապարանին 1855ին
Ցապարական աւետարակի մը քայլը Կամատ է այս պա-
տմէին ի մեծ ճանշնդունք որ ի ժամ ուսուր Ապարակին
Թագէ ի Մուշ, ի մեծ Կուստիւն Յահաման Սեւութիւն Հեր-
մանի վայրը գրիւալ ի բամասնութիւն Հայրապետական թագավորութիւն Տ- 4.
Տ. Արքապարակ անդիմիւրաց ամենայ Հայրը Կաթողիկոսին
Արքոյ իշխանութիւն ի Թու նու Հայոց Պ- 1441), Համա-
նական Ցապարանի էջ 2054 (Ցապարան կը բաժնդուած Զենոպ-
ուան ամառ կ'ը մէկնէրութիւն Խաղովին իւ Կոստունի եղա-
կուցանակն իւ մեռաւ Ֆարանի պատմութիւնը:

Համեմատ մեր կույտ տիպող էք բացառք կարենա
եք կը կը, այսինքան նաև ուշին զա պարիսխր՝ ոչ
կույտ դժու կույտուու. որ եւ քը մահանաւած կույտ կո-
ւուու. (անդ էջ 772): Բայց կույտ էք նշնակէ լույտ, բա-
յդք զա առարրարուու:

սական եւ բնախօսական յոդնութիւններ ալ շատ ունեցաւ. Այս յոդնութիւնները կինան զգալ անուն, որ առաջ էին կամ նուազ նոյն կերպով յոդնեցուցած են իրենց միտքն ու սիրութ:

զորության յայնուհի բարեկամունքներ առ ՅՈ ՅՈ
տեսած երկու երգու գործեց քաջակացակա կիսով չափ,
պատրիարքութիւնը իր իսկ ձեռքով յանձնելով
շատամանի, իր ասեմբէն կարող ձեռնասաւունի: Ինչն
իրեն պահեց վերին հսկողութիւնը եւ պատ-
րիարքակա տիտորոց:

Այս քաղաքած վիճակին մէջ ամէնէն սիրելի քաղաքութ գտահասաւութիւն էր Անշառ իր փափազներէն մէկն է անգամ մըն առասպէս բրթալ տեսնելու համար ին ան արքայի ձեռնարկութ թշնամաւոր արդիւնքները եւ Ծղմացարին անընկանելի վաստակներուն փառքը:

Երկիր եւ յանոց՝ յորնութիւններէ եւ տօքը սկզբ այս համարատութիւններէ աշխատ շատ շատեւց : Կողու պայչա այս բարեկիշտասակ, իրանելի եւ բաշտակիշտ պատրիարքը, իր պատրիարքութեան քանակվեց տարւան Հարթ եւ անհանդպայ ճամփուն ծայրը եւ իր Տոգեանս հետեւողներուն գրիկը հանդշեցաւ : 1913 մարտի 15 ուրաքար օրը : Իր մահուան պարագաները թէւ եւ ծանօթ շնչեւ, բայց կ'երեւայթ թէւ տաժանակնի հրանդութիւններով անկողին դամուած եւ տառապած չէ : Կողասի շիրիմի պատրաստական զալապահի Ա. Լուսաւորիչ ծիկ եղայուց գաւիթը՝ “Ի հարաւայ մաման մասն Աւագ գրանն” :

Կայենան, որ Կողոսի մասնաւն երկորդ օրն իսկ հագու պատրիարքական իիւն, իր նախարարականութեամբ սորերց մեծավայրեւուչ յուղարկաւորութիւն մը իւր իւր մը իւր իւր մը ամենուն՝ ամփոփից իր Միջն վարդապետին նշխանըը եւ յանձնեց յաւիտեականութեամբ նոյնուու:

— 10 —

1 Համեմատ, Կանաչը լուսավորեց, Ա. Վահ. էջ 421
1 Զամբյուղ դիտել կ ինք թէ թշու կը պատրաստութիւն Համեմատ ալ երթուղի. Կողու անշախ կը սիրելի երթուղինեմ, որ իր Նսկանականին հարուստ զգացուեցաւ Ա. Վահորայ, իր վախճանումն յառաջ.

Կաման հորդակառ եղաւ. Ըլքացակի համակը-
թեան համար բայց եւ պայման կատարեց ին հոգերով Հօ-
կանակը է. Այսպէս Սպիրիտ ձեռքունքու գույնու մա-
կարդակը պատրիարքին 1741 Օուլիս 18ին, Կոստոֆ մա-
հուածուի վկա ենութ Ծես Ֆանտ. պահ. Ս. Երևանու վկ-
ր. Հաստու է (86):

ԱՆՁՆԵՐՐԵՐ

մարէ տախտակով մը, առանձինն զետեղուած է պատին վրայ:

Կոյսանին շերիմի անշարժ ու անխախտ մնացած
է Ա. Լուսավորիչ Նեկողեցյան կրած այնքան փոխա-
ռութեաներուն մեջ: Միայն ամենը ներկան
նորոգութիւններուն է, որի վեհապետ կամ առաջարկ
առթիւ երբ երես եկեղեցներուն ալ ճակարտ
միաբանացյան ներս քաշուեցաւ, եկեղեցւց արեւ-
մտեան կողք շինուալել շնչերուն տակ բանապա-
համար, Կարստի շլեշուն եկեղեցին դուրս մնաց
միշտ պատին կից “ի Հարապայ կողման և աւագ
դրանն”, եւ տապանագիրն ալ ոսկեգծուելով
զետեղուեցաւ պատմին բուրդ կողմու, շըմն վերեւ,
անցնեսու որ երես դուրս իր արեւմտեան գաճէն Լու-
սաւորքից բակը մտնես եւ ուղարկի յառաջնանան Նեկ-
ղեցյան Աւագ գուռու, աչքէդ շըմսպիր սպիտակ
մարմարից ցածկեկ շերիմ մը եւ տապանագիրը
կիմասու: Եղանակու հելու պատրարքուց
շերիմն է այն: Անցորդ, ամենից յարգանըու անցիր:

Ծանօթ. Ա. Լաւառորի Եկեղեցւոյ հոգը՝ Կո-
լտաէն յաւառ ուրիշ պատրիարք մաւ թագուած է:
Ենասարդ Գրիգոր պատրիարք է ևս. Եդաւացի Սրբ-
ափին Կաթողիկոս (— Գրիգոր ք. Փ.) Հայուասոր
աշակերտը, ու Էջու իւ. Պարտ պատրիարք եղաւ: շատ
ինս եւ խառապահն ներկայաւում մի Խորաց և
գործու վարչութեան: 1635—ինն: Հային Տէպէպ,
ժամանակակից շահնաւոր քէնքէնն, իւ յացից Մէծ-
եպարքու Պարտ Փայտէն արածուն առանձ առանձ եւ
կենսարքին իւ թարուի: Աս որոն ոյն Եկեղեցւոյն
Ազգ: Սատանանարան (առ պրմի) Եկեղեցինեւն
մէկն մէջ (այլ եւ այլ գործունու և գրաւանեւու
հաւաքածից մէջ) Յօնիշ Եւրին իւ մինանդիւ յիշատափա-
կի քառ է, ուր կըս թէ Պատրիարք, որ իւ Աբ-
ամիկն Սատանանի մէջ մանեւ իրեն Հօրեւորոց է:
Քէ Ա. Լ. աւատուն Եկեղեցին թարուի Հօրութիւն Հ-ը
Եւ Ե. Ա. աւատուն աշակերտ քառ է, այս ծափեցր գցեցը
համար Գրիգոր Պատրիարքն Սատանանարան զամա-
ռառած է, եւապն:

କେବେ ହେତୁପରିପାଳିକାନ୍ ହୋଇଲାଏ ନେଇନ୍ଦ୍ରିୟକୁମର
କ୍ଷେତ୍ରରେ କୌଣସି ଅପାର ଜ୍ଞାନପାଳନରେ ଏହାକାମାକ୍ଷି କେ
ଅଧିକାନ୍ ଉପରେ, ଯାମନାକାନ୍ ଅର୍ଥକ୍ରେ ମ'ପରିବୁ.
“ଫାରୋ, ଏହା ହୀନାମନାମାନ୍ କ୍ଷେତ୍ରରେ ଥିଲା ବେ

մասնաւութիւն, Հայր եւ Որդի եւ Սուրբ Հռիփ, այժմ եւ միշտ եւ յաւետան յաւետնից ակն.

Եւ արդ եւ անպատճեն ի բարեաց, մղաւոր և առաջարկ, անհատառ ի նաևստիռա, տաէտ ի

Հ կուտանին շիրմը, Խնչուս կը վկայեն դիսողոնները,
Եկեղեց-Կ ներսը եղած ատեն աւելի փառաւոր է եղիք,
բարձր ասպանաքարով։ Եւ ասպանաքարին մարմարը, որ
պատճին վրայ հաստատելու համար շինուած է,

“Համար ի պատճ վես այս որ զարդ
Ի յօրն Հաստատեալ կայ թիւն առաջիկ —
Կափարից պէս ընդուն վայ մասունք է. եւ մըրդին փախուսու-
թիւններու առնեն մայս Հաստատաւ է ՚մի յարմուն, իր
արգի ձևուու ծւ որպէս զի թէ ընդիրի եւ թէ ասպանագրին
ամսարդ շատ առեւ ցըրտեան մէմփուած են կրթիւն եղա-
ծիւն ասփի”

Այլ առաջ աշխատանքան բանին որ առեւ, ուզ
գէշ ինչ անց ժողովութիւնը արձիւթ- հպետու ար-
գութիւն են ասաւածաբան բարձրականութիւնը մեր. զի ի
պատ նաց յայու քաղաք ։ արձիւթիւնը և ի բարձրակա-
փակաթիւն ինչ հաւատացնեց. Այլ և իշխանակ
փակաթիւնը առ քահանա Ծ-26 (= 1836) թէին,
հպաւութ...»

կեսարացաց է լիշտականաւու, պուտ շրբա-
նակաւթեան է մը Հաւանանարա զիմի քանինք թէ
Ղապթիյ Ս. Լուսաւորի կենդիցին թաղուած պա-
տրիացը է Գրիգոր Կեսարացին և ուշի մահմանա-
ռան թիմենքը.

Կեսարացի պատրիացին թաղուած Երեխո Աւ-
րան աւ Մատու ին ուղարքին մէլ (Հման. Ընդպար-
ան. Օդապար 1901, էջ 90):

(ကျော်လုပ်မှု)

A.

ԱՅՍԻԿԱՆԱԾ

ԺԱՂԿԵՓՈՒԽՆՁ

Գրական նորութիւններ. — 2. «Գեղատիպ տպեղութիւններ»:

1. զարգիւն նորութիւններ :

— Աւումաթերթիս Խախորդ Թուով
անուցինք Ամերիկացի Հայերէնագիտուհայն՝
բ. Ալիս Ստոմ Բլեքվիլի Հայերէնէ անգղիե-